



## ԳԱՂԱՓԱՐԻ ՑԱՂԹԱՆ ԱԿԸ

**Գ**ԵՂԱՄՄԱՅ գեղեցիկ ծովակի ականակիս ջրերէն դուքս կը ցցով մեւ քարաբրուք մը, Սեւան կղզին է այս: Հնո՞ն երկու դար յառաջ, կը թուի մեզ, մայստեան առաւօտուն, ժայռի մը քոփի վրայ, որ կը կարկասի դէպ ի ծով, նստած էր պատանի մը ծաղկափայլ հասակին մէջ՝ վաստիուն ազերն, մտածութեանց մէջ խորասուզրաած՝ սեւեռել էր հետուն մրայլ հորիզոնի վրայ: Անոր մտքի միջէն դարերու տորանցը մը կ'անցնէր այլ եւ այլ բաղդովի: Մերթ ուրախութեամբ կը թնդար սիրան, կը շնկնէին երեմներն: Մերթ խորված՝ գունատ այտերէն աղի արտասուքի կամիններ աղբերակէն կը գլորէին եւ կը թափէին ողբանուագ այիբներու ծոցին մէջ, որ սրտափակ հառաջանքներով կու գային խորտակուելու երազող պատանի ոտքերի տակ: Մսիթարի անմարթ թուիս ազերը կը խորասուզրուէին երբեմն հանդարտաած կապոյտ ցիերու հայելոյն մէջ, յորում շրջակայ անշարժ լեռ-

ներն եւ գեղանիճաղ բլուբներն մեղմօրէն կ'որորաւէին: Ան, գոչց պատանին, այսպէս անհաստատ եւ երերուն է նաև մարդեւ իւր գործը, զոր ժամանակն կը ստեղծէ եւ կը կործանէ: Պահ մը կարծեց թէ յուսահատութեան երկիւնս պիտի լնկնէր իւր արի հոգին, պահ մը մտածեց թէ իւր միտքը պիտի նաւարեկի կապոյտ կանաչ ամենի այիբներու մէջ, զորս կը յարուցանէր հիւսիսային բարկ քամին, եւ միրտն դիւրաբեկ կուրի մը այս զարդուփշուը եղած՝ կոտորուանքը պիտի ցանուին ցրուին ծովակի ափի դիւրաշարժ աւագին վրայ:

Դիոհանազունչ հոլինն յարուցած բարկանայթ այիբներն սպիտակ բաշերով՝ շարան շարան կու գային մին քան զմիւն կատադի յարձակումով զարնուելու կղզինն ործաքար կողերուն եւ կը փշորէին փրփուներու մէջ: Այլիններու կուրի ժայռերուն դէմ կը զուարնացնէր պատանոյն սիրտը: Երկար դիտեց եւ տեսաւ որ ծովը յետ կը բաշէր

խոր մենչինով իւր պարտուած այինքները եւ սեպացնեալ ժայռն կը մնար իւր իիման վրայ անշարժ ու յաղթական:

Միփիթար' բնութեան ջնթայսած տեսարանը խորիթանիշ մը համարեցաւ հոգեկան աշխարհի, եւռապատկիր մը իւր ծրագրած Հաստատութեան: Ծով է նաեւ մարդկային կեանքն, ուր պակաս ժնի շատ աւելի ամենի ափիներ, բայց մարդկութիւնը կայ եւ կը տեսէ: Ժամանակի յորմանքները ջևարացն փշրել եւ կորցնել անոր գոյութիւնը, Քրինենից զրերու վրայ ծփացող տապանը, մարդկութեան գաղափարն էր, որ այլկոռծութեան դիմատքելն վերջը կը համգքի

Ի հասն Ազատ՝ որ զազթամբ ասազանեմ  
Ցանցընախոր քմբ ունի մի է նըսեմ,  
Ցաւերժաման պատաւ Կորից թիւերեցայ,  
Առ ոչ զաքա, ոչ թե արձույն խոյանայ,  
Նոկ ըսութիւն բազմաբերեն տիր անդ,  
Ցակաց վահեայց է պաշտպանուն զահանան,  
Ընդ անքթար կապոյս վրանաւ լուսավառ  
Հւաբեւեաւ ճնմի Ռդի միւսափառ:

Այդ Ռդին, Միփիթարի Ազգիս վերածութեան գաղափարն էր որ կը ծնմնէր Գեղանայ ծովու ծիրանածուէն կապոյտ կամաց ջրլերէն:

Նա կը հաւատոմը թէ՞ իւր գաղափարը Անեւանի պազալը ժայռի նախ պիտի կարինայ փշրել թշամիներու յարձակումները, եւ յարուցաց փոլորիկները եւ կատաղի յարձակումները. պիտի տեսնէր խորտակած անսնց ժանգու գչներեր կրանիտեայ կոյլերուն վրայ: Նա հասկացաւ թէ Հայրենիքի վերածութեան գաղափարն, պիտի ներջնէ իւր նետեռողներին շվախենալ թշնամութեան, նախանձու, չար կամքի յարուցած ալիքներէն, թէ անոնք առաքինութեան եւ սրբութեան պատուանդանի վրայ կը փշրուին եւ օդուն մէջ կը ցնդին: Նա տեսաւ, մտածեց եւ հասկացաւ թէ՝ Սեւանի ժայռի տուած օրինակն պէս, պէտք է լինի մոտիք եւ գաղափարի իմունքն ու հաստատութիւնը: Ոչ մի սպառնալիք, ոչ մի բռնութիւն՝ կարող չպիտի լինի ընկերու Վերածնութեան եւ Ազատութեան հոգին,

երբ նա կը գործէ գիտակցաքար եւ համոզում իւր գործի վեհութեանը, սրբութեանը եւ արդարութեանը: Միփիթար թափանցեր էր իւր գաղափարի մեծութեան մէջ, նա լցու մ'էր խաւարը լուսաւորելու, նա կրակ մ'էր անապատները հրդեմնելու, աստուածային շնչն մ'էր իզեկիլեւան դաշտի ոսկորներն յարուցանելու, Մարգարէի ոգի մ'էր որ կը խօսէր նորա սրտի մէջ, եւ կը գոչըր: Ե՛լ յերկու քումիչ եւ յազգէ քումիչ եւ եկ յերկիր զոր ցուցից քեզ, ուր Տիրամօր ասած Եղիծին՝ եւ Եղիւ պիտի ըլլար:

Միփիթար Գեղանայ ծովու բրակի վրայ յարենիքի Վերածնութեան գալուափարն, Անեւանի պազառածին վրայ սերմանելու սիրտ ջըրաւ: Վամն զի Արեւելքի բռնականիներն եւ բռնութիւններն, Հայրենիք դրափան աւերակի կոյտի մը, խոպան անապատի վերածեր էին.

Զուր որոնէ նո զԱրտագերս և զԱնի:

Անց գաղափու զիտ զերուկս ի շինին.

Եւ յարտասուացն հոսանս զանգի սեաւ փոշին.

Լզահաստան զնըէ զՀայոց ուկեզանաւ:

Թագուր դղարաբ, որչ ամէկի զաւանաց:

Ոչ եւս նաւաց հեռասանէ առորդի բանանաւ:

Բանանաւ յերկրէն ըզոովիճայ ոսկենիզ:

Եւ ոչ զաշխահէ հատեաւ զանանի լի զանոնց:

Վազառականներ յաւթենից Հայկազուներ...

Հայ ազգը նստեր էր խաւարի մէջ, անասոյ եւ անարեւ երինքի տակ. մութզնափանի մէջ բանմարկուածի նիման մաղկըտելով կը նսաւալէր աչքերն լուսոյ մէկ նաւագայթ մը տեսնելու, որ փարատէր բազմածարեան աղջամուղն եւ տրումութիւնը: Այդ լցու որ երկրներն ծնունդն է Արեւմուտքէն պիտի ծագէր: Ուստի Միփիթար յոյսը կտրած Արեւելքի աշխարհնէն ուր արեւն անցեր էր իւր միջօրէն, եւ տարեր էր նետոց կրօնքի, գիտութեան եւ մարդկային իմաստութեան նահանջներն: իւր միունք ալ նետեւեցաւ լուսացնցուզ գնդին եւ ոտքերն ուղղեց դէպ ի Արեւմուտք, ուր ծաղկէր էին նոր Աթէնք եւ Նոր Ալեքսանդրին:

Ցունիսի սքամչերի առաւտուներէն մին էր, երբ օդն մարզը եւ պայծառ՝ արշալյսի Աղօդանը ծիրանի գօտիով կը պատէր Հայրենիքի նորիզնը, երբ դեռ Արուսեակն իւր արծամի րւատին եւ բոլոր գեղեցկաթեամբ, կը վասվեր կապոյս երկնիք երեւին, Մխիթար ծեռն ի ծոցին՝ լաստափայով մը երս Յամաքաբերջ։ Մրտանմիլիկ էր քաժամոււմն Մխիթար մահուն կարօտով յիշեց տուրք Խորանը, Տիրամօր կենդամագիրն եւ Եղջիբն, որուն մեռ իր սրտի ծրարոց յուսոյ թելք՝ անխօդեի պիտի տանէր մեռը, ինչպէս Արաւոտու աստղին փափլուն ճառագայթները, կապոյս քիֆ երեւին ափիք ալիք լոյլ տալով կը մետեւին անոր քայլերուն։

Մեկներու ժամն հնացեց. Մխիթար ծիռ սանձերը ծախ ծնորքն մէջ պիմած, դարաւա անգամ մ'ալ դիտեր Սեւանը, վերջն հրատապ համբոյր մը դրախտաշունչ ոդի միջն թուուց դէպ ի սիրելի կղցեակն, փողկեցա սիրտն ու հառաւացեց.

Ա՛յ իմ խաժակըն խաժականջ խաժակը  
Կապոյս յասուկ կապոյս թօնքէթ լուսայես,  
Ծով Հայրենեաց, ծով Գեղամայ գեղացիք,  
Ջորդ փարի սիրտ, ալքու առաջ, կան տարածեց.

Մարք և ըըլուրք, ափունք, երկինք և աւք  
Զնուազիմակ զննե փորին խաղաղեկ.  
Ալլ բռ տես, բռ տարփ, բռ յուշ, բռ լոկ անոն,  
Զնզին քաշէ, այ Գեղամէ Հայքազուն,

Զգաց Մխիթարի զգայուն սիրտը սիրել լիներէն բախոււերը դատնութիւնն, հայրենիքն մեռնասալու ցան. բայց գերագոյն մխիթարութիւնը որ կը զգար Հայրենիքի վերաբնութեան ծրագրին մէջ ամենայն ինչ կը քաջարացնէր անոր եւ կը թեթեւցնէր օտարութիւնը. Անսրութիւնն:

Վեն հոգիներն ծնուած են գործելու վերական ներշնչութեամբ, առանց վասնագելու իրենց բանին լցոյն, առանց կորցնելու իրենց անմիջան կամբը։ Նախախամութիւնն իւր բարձրագոյն խորիուրդներն անոնց ծեռքով կը կատարէ, անսր կը դառնան վեհագոյն եւ բարձրագոյն գաղա-

փարներու ստեղծագործողներ, Արաքեալներ։

Մխիթար իւր Տամը նիմն գնեւէն յառաջ յիշեց Մեւանի քարակարկառը, յիշեց ամենի ալիքներն որ կը փշրուէին ժայռի ոտքին տպէւ. ուստի ժամնամակի կրօնակարար ալիքներուն դիմադրելու համար, ուզեց հաստատութիւն եւ տեսականութիւնն տալ իւր կինսատու կեանքին, բազմապատկելիւր անձնառութիւնը, ներշնչը իւր մէքը իւր հոգին իր նմաներն, որոնք յաջորդաբար յաւերժացնէն իւր սկսած գործը։ Խորապէս համրուած լինելով որ մի մեծ եւ տեսական գործ աւան ընկերութեան եւ բազմաց օգնականութեան չէ կարելի կատարել, գտաւ ընտրեց իրեն հասաւարիմ անձնները եւ կազմեց կրօնական մարմն մը, Մխաբենութիւնն մը, անձնանուէր մշակներու «ոյք անդսուդար զգայգ եւ զցերեկ տքնեսցին ի գրաւոր ուսմունս, առ ի լուսաւոր առնել ստաւելապէս զիմս հայագգեցաց» եւ Հայաստան աշխարհ։

Հազի Մխիթար իւր հաստատութեան հիմուննն կը ծգէէր, իսկ եւ իսկ սկսաւ խաւարի եւ լուսոյ միջեւ կրիւն։ Ոչ կ. Պօփս եւ որ Մեթն Բարձելըն ցուցած երկիրը չէր, ուր Կ'ուզէր հիմնել Մխիթար իւր Տունը. անոր համար ընտանիքի թշնամութիւնն եւ բարձրարուսնն՝ սպանակիներով դիմեցին նոր Հաստատութեան վրայ։ Տարակրւել սկսաւ, Մխիթար յԱստուծոյ էր իւր գործը թէ՝ մարդոյ. ապա յիշեց Եղիցին եւ զօրացաւ։

Թուուքը, Հայի յակիտնական պատուհանն Մեթնի դրան առջեւ կամունեցաւ։ Վենետիկեան քաջարի թեւաւոր ստիւծն, իւր յայթական դաշնիներու վրայ գերակըշին ուժէն վիրաւոր՝ կ'իյնար շնչապատ։ Այս ատեն Հայոց Հրեշտակն փութաց Մասիսու սուրբ սարէն. սուր թոյքով հասաւ Մեթն, աներեւոյթ գորութեամի զօրացուց եւ իրախուսեց զՄխիթար զքերու իւր գերագոյն նպատակն, իտալիա ցոյց տալով։ Հայաստանի յյոյն եւ Վերաբնութեան ոգին ապաստանեցաւ դարձեալ լսատափայտին։ Զուարճացաւ ծով իւր գեղեցիկ գանձով.

Թիւփսիէն մղրւած ալիքներն ,գոգցես Հայաստանի ժողովրդնեան եռանդութով բարձրացած բազուկներն ըլպային , կը ծափահարէին Լուսնորոդ Սեբաստոցոյն անհաստատ քայլեն դէպի յաղթ անակ : Միսիթար կը մոնար երեկորնեաց երկրները , արեւմտեան զարգացման եւ քաղաքակրթութեան լոյս աշխարհն : Ադրիականի փառապանծ դշխոյն նորադիտակ միւրին Կ'ընծայէր իւր աւկունքներու փոքրագոյնը , Ս . Ղազարու համեստ կրգին , այն յուսով որ Հայկական գաղրեմն մեծցէր բարձրացնէր անոր արժէն եւ գինը :

\* \*

Ողին Հայաստանի , փոխանակ Գեղամայ ծովին եւ Սեւանին Շողորվ Ս . Ղազարու պարգևական կրցեալին՝ Հանդրին գեղաւծիծաղ ափունչներու վրայ , վերադարձաւ Աղասի Մերան գրլին . Հայ Հաստատութեան բարի լրւը տաներվ տառապող Հայրենիքն , Մայր Հայաստանին :

\* \*

Միսիթար սկսաւ առնել եւ ուսուցանել : Նիւթական բարեզպրդութեան հաւասար , մանաւանդ աւելի պերճ եւ փառամեր , ծկսաւ բարձրանալ կրօնիք եւ գիտութեան Տաճարը : Մեծ գործերը կատարուած են կրօնիք ազգեցութեան տակ՝ հաւաստով եւ միրով . ուզեց Միսիթար որ Լուսաւորի քրիստոնաւանդ հաւատքն զօրացնէ Հայ Ժողովրդը իւր չարչարանքն մէջ , ուզեց որ Յիսուսի Սէր վստէ սրտերը , նուիրելու իրենց անձը զոին սեղանի վրայ Այդ սեղանը թէ Աստուծյուն եւ թէ ընկերոջ զոին պիտի ընդունէր . այդ երկու պատուիրանքէն կախուած են ամենանի օրէնք եւ մարգարէք , սէր Աստուծյուն եւ սէր ընկերին : Այս երկու պատուիրանները առանց գիտութեան , կը նմանին գեղեցիկ պարտիզի մը որ ջուր չունի , այլ կը մանի երինից ցորով : Գիտութիւնն , ուսումն , յառաջադիմութիւնն են՝ այն աղթիւներն եւ յորդահոս ջրերն , որ պարարտութեամբ կ'ար-

բուցանեն անդաստաններն եւ պտղաբեր կ'ընեն անապատները : Այս տեսակի էր Հիւնարկութիւնը զոր ծեռնարկեց եւ գլուխ բերաւ Միսիթար :

Արտակարգ հանգամնայներու մէջ վաստակեցին մեղրուօրէն Հայոն եւ հարազատ որդիքն , ափ մը հողի վրայ , երկարոցի աշխատութեամբ մշակեցին Հայ միտքք , բարձրացւցին Հայազգք , եւ վառեցին Հայ ժողովուրդի սրտի մէջ Աստուծյուն եւ Հայրենիքի սէրը , արբուցին խաւարանամած գիտութիւնը : Եթէ հնար լինէր կրօնք , Հայրենիք եւ Գիտութիւն , գոյներով նկարել այդ պիտի ըլլար Միսիթարի բարձրացւցած , եռախորհուրդ դրօշի գոյները , որ Հանդրին ափունքի վրայ կառուցած Փարոսի ծայրէն լոյս , չերմութիւնն եւ հոգի սփռեցին հեռաւոր հայրենիքի կապոյտ լեռներու եւ կանաչ դաշտերու վրայ :

\* \*

Յիսուն տարիներու թեղմնաւոր երկունքի արդինքով ծանրաբեռնուած անոր վեն հակատը կը բորդէր լրսաշող մանեակ մը անմահութեան : Միսիթար անցելոյն յետահյեեցք մտածումներով ինքնաբեռաբար կունեցաւ կղզելի պարսպի վրայ , արտասովոր հաճոյք մը զգաց ծծելու Արեւելքին փշող զրվարար սիւքք , եւ կը դիտէր վէտ ի վէտ ափիները որ արեւի վերջին նառագայթներէն շապարուած , մանկական ծիծառով մը կը լրտուէին իրարու համբոյններու մէջ : Ցիշեց Սեւանի երեկոյնները եւ հիր մանկութեան երազներն եւ ինդաց , նայեցաւ Ս . Ղազարու իրականութեանը վրայ եւ անոր ջրերու մէջ ցոլացող պատկերին եւ միսիթարուեցաւ .

**Զուարճանայր յալեացըն փաղի , ծափէր ի հմայս Հայաբարիսոյ ,**  
**Եւ ըգանեցին հեզ հառաջանս՝ ի յարժագանց փոխէր ըընկեր .**  
**Ապ' աւետեօք սւամայր մեծիս գործանութեան՝ վեցիցն յերաստ ,**  
**Առ Գրիգոր մայն ածելով , առ Ներսիսեանն և Սահականն ,**

«Հայրապետք Հայոց, աբեք ի սերբաթեան սըսկապա-  
նից».

Արեք արտմահաւթեզ յարազուարեն, նորողեցան ձեր հին  
արարք.

Եկայ անենք ոզՀայաստանըն խաթարեալ, գիտրդ  
կանչնի.

Ուրան լեռուց երկինք, ուրան լեռուց Հայոց սուրբ  
Հայրապետք.

Զի հաճեցաւ Տէր նոր ծագել ինև զայս լոյս Հայոց  
մեծաց».

Երկու դար է Միկիթարի վառած նրագն  
Ադրիականի ափերուն վրայ, եղաւ Հայ  
ազգի ուղղեցոյն դէպ ի Հայրենիքի վերա-  
ծնութիւնը, Հայրենիքի ազատութիւնը - սուր  
սրտի մէկ կայծն է որ մամուկի միջոցով  
տարածուեցաւ, մեծցաւ, բորբոքեց Հայու-

թեամ սիրտը, որ դիւցավանքար նետուե-  
ցաւ ժամանակին համանարակ իրդեմի մէջ,  
մարի գրաւական դնելով, սեփական խել-  
քով, ուժով ու քաջութեամբ՝ ծեռք թերաւ  
կորուսած իրաւունքները, իւր Բնաշխարի  
ժառանգութիւնը, իւր ազատութիւնը:

Ու երբ մենք այսօր ժողոված կը տորնա-  
խրմենք Միկիթար Սեբատացոյն մա-  
հուան տարէդարձը եւ սրտագին ՞կ'ողջու-  
ննը Ազատ եւ ամկախ Հայաստանի վե-  
րականգնումն, կը խոստովանինք թէ դա  
Հայութիւնի մէջ զաւակի,

ԳԱՂԱՓԱՐԻ ՅԱՂԹԱՆԱԿԻՆ է:

ՊԵՂԱՔ ՇԻՐԱԿԱՑ

## ՄԻՒԹԱՐ ԱԲԲԱՅԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Ապրիլ ամսուն 27ը յիշատակի օր մ'է Միկիթարան Միհաբանութեան, վասն զի այդ օրը  
իւր հրանալնոր հիմասդիրը Միկիթար Աթքայ  
ծնունդ Սեբաստիոյ, իւր մահկանացուն կփերով  
կը վերացւէր յանմանութիւնն Այս տարի տօնա-  
խրմութիւնը արտասովութիւն ինակապութեամբ  
աւելի հանդիսաւորութեան երկութ մը կ'առնուր,  
անոր համար որ Հայաստան ազատ և անկախ  
ինքնազար պետութիւն մը կազմուած էր: Հայ-  
ռենիքի վերածնութիւնը՝ հոգեկան քաղաքական,  
եղած էր Միկիթարի զաղափարականը, և նա իւր  
անձի մէջ և իւր հիմաստ Միհաբանութեան մէջ  
զիտցաւ միացնել և բարձրացնել աստուածապաշ-  
տութիւն և զիտութիւն: այդ երկու կորովի  
թևերով նորու հօգին, նորա Հաստատութիւնը  
անկերպաւան ձեր մէջ ստառապու Հայաստանը  
կազմակերպեցին և զինեցին կրօնին և զստու-  
թեան զէնքերով կաւարի և տգիտութեան դէմ  
մարտնչելու: Երկնաւոր իմաստութեան լոյսը,  
զիտութեան շահը մատակարարելով Հայաստանի  
զաւակաց, անոնք թօթափեցին դարաւոր գունը,  
բացին Հայկայ աշուըներն, զգացին քրիստոնէա-  
կան պարտաճանաչութիւն և ազգային գիտակ-  
ցութիւն, վառեցան կրօնին և հայրենի սիրով,  
այն վայրկնենչն սկսաւ Հայրենիքի վերածնունդի  
յութիւնը, որ մեծնալով հասակ հասակ, անելով  
սրտէ ի սիրտ, զօրանալով կամքնորու մէջ, բերաւ

կագեց միացուց անհատական ուժերը, և կազմեց  
գիւցազններու գունդ մը որոնք բախնեցին իրենց  
կուրծերը բանութեան դէմ, ճակատ առ ճակատ  
կուտցան հինաւուց բարբարոսին դէմ, ոտան-  
տակ գլորեցին բունակալի գլուխն և անոր սրբն  
վրայ շշտակի կամքնեցին յաղթութեան և ազա-  
տութեան որոշն:

Անա թէ ինչն էր որ խանդավառել էր Աստու-  
ծոյ և Հայաստանի համար անձնազոհ նահատակը  
որու սուրբ հոգին երկնակի բարձունքն իջած կը  
սաւառնէր իւր հիմարկած Տան որմերու մէջ,  
որու վրայ կը ծածաննէր Հայաստանի եռափայլ  
եռախորուրդ կարմիր կանաչ կապոյան Հայոց:

Ըստ սովորութեան Միկիթար Աթքայի ծրա-  
գրած զեղեցկանական Գրաստան մէջ, համարուեր էին  
Միհաբանները և Մուրատ-Ռափայլէլեն Վարժա-  
րանի Աւանանդներն և Աշակերտները և Անդի-  
սաւարհին խորհրդաւոր լուռթիւնը ընդհանուեց,  
նոր ընծայարանի փոքրագոյն աշակերտներէն Տէր  
էլ Զօրի անապաններու մէջ կասանուած մանուկնե-  
րն մին եռանդուն ննչին ձանոնդ ապտասաններով  
շ. Ալշանի նուազներէն «Հայցուածք Միկիթա-  
րայ» ոստանաւորը, որով որբացեալ սրտի մը  
անուն վստահութիւնը կը ներշնչէ առ Թագուհին  
Երկնակին մայրեկն ամենչն քաղցրը, ամենչն  
բարեզութք: Ցեսոյ երկու Միհաբաններ համա-  
պօտակի պատկերնեցին Միկիթարայ դէմքը. մէկը